

ԱՐԱՐԱԿ

ԿԱՆԱՆՑ ՅՈՒՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱԹԱԹԵՐԹ

ԴՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐԱԿԱՆԱԾԱԿԱՆ

ԱՌԵՎԱՆ, ՏԵԽԵՎԱՆԻ-ԹԵՎԱՆ, ՀԱՐԱԹԵՐ

ԶԵՄ-ԶԵՎ, ԱՇԽԱՍՈՒԹ-ԵՎԱՆ

ԿԱՆԱՆՑ-ՀԱՐԱԹԵՐԻ և ԱՇԽԱՍՈՒԹԻ ԲԵՐԵՐ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 47



ՅՈՒՏՈՒԱՇՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏԻԿԻՆ ՄԱՍԻ ԼՈՒՀ

ՕՐԻՈՐԴ ՅՈՒԼՎԱՀ ՄԱՐԴԻՍԻՆ

ՕՐԻՈՐԴ ՀԵՐՄԻՆԻ ԳՐԻՉՈՐԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՄԱՍԻ ՊԵՏՐՈՍԻՆ

ՕՐԻՈՐԴ ԱՐՈՒՍԻԱԿ ԳԱԼՖԱՅԵԱՆ

ՕՐԻՈՐԴ ՔՐԻՍՏՈՆԵԿ ՄԵԼԻՔԵԱՆ

ԵՒ

ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԾ ԱՍՏՈՒԱՆԱՏՈՒՐ

Գիւ 40 փորտ

Տպագրաւրիւն ԾԱՌԻԿ, Կալաքա.



ԱՐԹԱՔԻ Ա. ԽՈՒՄԱՐԵԱՆ (Ա.ՍԵՂՆԱ.ԳՈՐԾ)

Մեծ Շուկայ, Գալիքարձնիար, Նուրի Օսմանի, թիւ 5 եւ 11

Երկար տարիներէ ի վեր հանրութեան զստահութիւնն ու համակրութիւնը զրաւած այս դյոյլ մը վաճառատունները, վերջին զորագիւղանց համաձայն, զարդարուած են վերստին ամէն տեսակ ասեղնագործութեան եւ արդուզարդի վերաբերեալ նի. թերով։ Ի մէջ այլոց կը գտնուին Բարիզի առաջնակարգ Փապրիզաներու զանազան ապրանքներ, շաա մը գյոյներէ բազկացեալ զորտոնէ, ֆորդէ, շինիլ, լուացքի համար եւ անարատ մնալու պարմանեաւ, վաճառատան գլխաւոր սպառումն նիւթը եղող Տ. M. C. նիշով մետաքսներ, քօթօններ, ֆիշուի, գորզի եւ զանավայի բուրգեր գորզերու եւ բարձերու համար սմամբաներ, էթամին եւ պարզ գանավաներ, շինի գորտոն եւ փիւսկիւլ, կլապտան, սրմա, գոյնրզգոյն փուլ եւ թրթր, մետաքսէ եւ սրմայէ պիւթմէներ եւ գորտոններ, ինչպէս նաեւ աթլազ, թաւիչ եւ ասոնց վրայ խիստ ճաշակաւոր ասեղնագործուած վերաբեկներ, բարձեր, ծրարներ, բանթուֆներ, զասգէթներ թէ՛ պատրաստ եւ թէ՛ յանձնարարութեամբ։

Ասոնցմէ զատ կը գտնուի նաեւ եւրոպայի առաջնակարգ հոտեղինաց Փապրիքաներու, ինչպէս թինօի, Հոպիկանի, Ռոժէ կալէի եւ Ժէլէ ֆուլոի ամէն տեսակ էքսթրէներ, բուտուաներ, օ տը քոլոններ, ակուայի փաշի եւ ջուր, աճառներ, մազի ներկ եւ արդուզարդի նիւթեր։ Նուեւ թէլրս Տալմբնտ վաճառատան ապրանքներէն զանազան գոյնարեղէններ։

Վաճառատունը կ'ընդունի նաեւ օծիտի համար խիստ ճաշակաւոր եւ նուրը ասեղնագործութեան ամէն տեսակ յանձնարարութիւններ ամենազժուարահած յաճախորդներէ, սրմայով, մետաքսով կամ քօթօնով, որոնց համար մասնազէտ գծազրիչ մը պատրաստ է միշտ հնէ։

Գիները զիւրամատչելի եւ վարժարանաց համար մասնաւոր զեղչ։

ՅԱՇԻԿ

ՃԱՐԱԹԱԹԵՐԹ

(631) ԺԲ. ՏԱՐԻ - ԹԻՒ 47

27 ՅՈՒՆԻՍ 1906

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՎԱՄԻԵՐՈՒ ՀՈՒՔ

ԱՆԻՐԱԿԻ ԴԱՏԱՍՏԱՆՆԵՐ



ՆՑԱՆԵԿԱՆ առամ մը կը պատմուէր Մանզումեկի
մէջ : Իրավէսպ մը, զրէթէ սովորական լսու երե-
սոյթին, որ իր ծալքերուն մէջ ինչ յոյզեր,
ինչ պատրամ քնիր կը պահէ : — Երիսաօարդ մը և երիտա-
սարդուհի մը զիրար կը սիրեն . սէրերնին կը նուիրագոր-
ծուի . մեզրայուսին, զգու անք, ուր, միշտ սէր առաջին ժամա-
նակներուն մէջ . — Յետոյ բաղդի դասն կատակ, նիւթ ոկան
անձկութիւն, կնոջ անձնութիւնը . աղայ-մարդուն անյաշողու-
թիւնը, գործի կեանքի մէջ կնոջ ձեռք յերած արդիւնքը : — Եր-
րորդ մը . նոր սէր, նոր գգուանք, ամուսնին զիտոկցութիւնը
խարուած ըլլալուն, խոստովանութիւն, արցունք, ներում, նոր
կենալցութիւն ամուսնին հնու : — Երկրորդ սիրուածին հետա-
պրնդումը ու սիրոյն վերանորոգումը, զաւակ, յանցանքի մէջ
կնոջ բանութիւր, վասրաւմ, ֆատատումական նորհուրդ, կնոջ բա-
ցարձակ խոստովանութիւնը ու բաժանում : — Եւ վարագոյրը
կ'իշնէ :

Ու գրուը այդ տռամին վարագոյրը մէկ քոփէն կը բանոյ եւ
ամբողջ զան իրավէսպ մեղի կը յուցաղրէ իր աջ ու ձախ նե-
տած մէկ քանի դիտողութիւններով, որով կ'ուզէ այդ կնոջ յան-

ցանքը, ամօթը, խայտառակութիւնը ընթերցող հասարակութեան դատաստանին հնթարկել ու անկից սպասել որ քարեր նետէ այդ կնոջ :

Հիմայ որ ամբողջ վէսը զիմացնիս է, կ'արժէ զայն անկողմնակալ դատաստանէ մը անցընել, տեսնելու համար թէ, իրա՛ւ այդ կ'նը այդքան դատապարտելի՞ է, ա'յդքան թուք ու մուրի արժանի՞ է : Թէեւ յօդուածագիրը բայցածակօրէն չի պահանջեր թուք ու մուր. բայց արդէն խնդիրը յօդուածագրին հետ չէ. ան հաւատարիմ արձագանգն է մեր հասարակութեան բմբ նուռմներուն, անոր կազմելիք դատաստանին. կերպով մը ասոր յառաջընթացը կ'ըլլայ :

Կ'արժէ նկատի առնել. — Իրա՞ւ է արդեօք թէ ակնարկուած կինը մոլութիւնը կը ներկայացնէ, ու խարուած ամուսնը առաքնութեան, վեհանձնութեան ախվա՞ր մը կը հանդիսանայ մահաւանդ առաջին անգամ ներած ըլլալուն : Ի՞նչո՞չս ալ գիտենք մոլութիւնները առաքինութեան գիմակոլ ու առաքինութիւնները մոլութեան գիմակոլ ներկայացնել. այդ մասին անկեղծօրէն վարպետ է մեր հասարակութիւնը :

Սո. այժմ թող մնայ ներումի պարագան, որ իր այպահնելի dessousն կրնաց ունենալ, կը բաւէ որ մարդէակը ճանչցած ըլլանք, քիչ մը թափանցած անոր հոգիին, անոր կիրքերուն, անոր ծայրայեղ խոնչութեան, օճապոյա ձգտումներուն, որպէս զի վայկնական գաղափարներ չնետնք աջ ու ձախ :

Ահա դեռատի կին մը, համակ զգացում, որ կը սիրէ, որ տղայ-մարդուն կը նուիրէ ինչ որ բնութիւնը, զաստիարակութիւնը իրեն տուած են գեղեցիկ ու աղջիւ. իր գեղը, իր հրապոյները, իր գորովը : Ու յետոյ երբ հարդի կը պահանջէ՝ իր աշխատութիւնը, իր բարոյական կորովը, իր անձնութիւնը . ու փոխարէն ի՞նչ կ'ընդունի. ըսէ՛ք, ի՞նչ կ'ընդունի : Մարդ մը որ գոնէ զաւակ մը չի տար. զաւակ մը՝ որ մօրը կիրքերու բոււն փոթորկին մէջ փըրկարար պարան մը պիտի ըլլար, ապաստանը զինքը մոլորեցնող զգացումներուն, ու պիտի կրնար մնդմացնել զայն հրդեհող բոցերը :

Կեանքի պայքարին մէջ՝ զոր կը մոլէ այդ կինը, կը ներկայանայ փորձութիւնը, ո՞վ գիտէ հոգերանական ինչ վայրկեանի մը : Տեսնենք ո՞ր ասոմთան ճիշդէ, ո՞ր աստիճան քննուած, ո՞ր աստիճան խողունկի հոգերանական բոլէ մը անցած սա խոստովանութիւնը, զոր կինը բրած է : «Ոչ մէկ պատճառէ զրդուած» . ըսել է թէ կամ այդ կինը զիքը. իր եսը, իր զգացումները չէ վերլուծած և կամ վերլուծելու կարող չէ. ուրիմ արդա՞ր է այս խոստովանութիւնը հիմ ընդունիլ . երբե՞ք :

Ինչ որ այդ կնոջ մէջ խորունկ յարդանքի արժանի է, այն խրոխտ ու միծ բարաթիւնն է՝ որով՝ ճշմարտութիւնը պարզելէ յետոյ, իր ամուսինը բարձր կը պահէ ամէն կասկածանքէ. ինչ միծ դաս մին է այր մարդուն տրուած, անոր բիրտ ևսը լինկճող։ Թող այրերը մասգամ մը այդ կնոջ աղճիւ ընթացքը բաղդատեն «Վարեւապեսին Աղջկան» ամուսնոյն Արամի ընթացքին հետ։ Հիմայ բարեմիաներ պիտի եւնեն ըսել թէ, վէպ մըն է ան. բայց անշուշտ չեն եւներ ըսել թէ, եւովուակը այր մը չէ, և ով գիտէ թէ իրական կեանքէ տանուած չէ։ Հոն, վէսին մէջ, Արամը՝ թոյլ, անուժ, մոլութեան ներկայացուցիչը, ինչ վատութեամբ չգործուած յանցանքի մը ահաւորութեան տակ կ'ընկճէ իր անմեղ կինը, մինչ հոս, իրավեսին մէջ, կինը ինչ վեհանձն անկեղծութեամբ մը իր յանցանքը կ'ընդգունի, ինչ գողոր զգացումով մը՝ ուր զգայուն կնոջ գորովոտ ու թրթառն հոգին երեւան կուգայ՝ կ'ըսէ թէ «իր ամուսինը բնաւ պատճառ և աեզի տուած չէ»։ Կարծէք ահաւոկ մը սիրային ձաօ այդ կնոջ էտթեան մէջ կը ձայներգէ, նոյնացնելով կեական գորովի մը մէջ ամուսնոյն սէրը ու միւսին սէրը, չկրնալով ոչ մէկուն առաջութիւնը տալ. իրաւ որ չէ թէ գատապարտելի, այլ նոյն իսկ գեղեցիկ է այդ սիրային երկուութիւնը, եթէ անիկա մասուածապատ հոգիի մը մէկ խուզ չէ։

Միտքս կուգայ, բարեւազդարար, ասկից քանի մը տարի առաջ յուզուող ընտանիկան տաւա մը, ուր այր մարդուն նենդութեանց զո՞ւ գացող կնոջ մը խրախտ փաստաբանը եղաւ Զիֆթէ-Սարափ։ Ճամբարդութեան զբազումներու մէջ մինչեւ ծայրը չկրցայ հետեւիլ, բայց այր մարդուն բանակութեանը տպաւորութիւնը այնքան խորունկ եղած է, որ կրնամ վսաւանօրէն բաղդատութեան նոր եզր մը տալ այս անցեալ տուամը՝ որու մասին չպիտի գտնուին ըսողներ թէ վէպ է։

Ու տակաւին կարելի է յիշել խիստ թարմ օրինակ մը. Տէր-Յակագեանի զգայուն մէկ խօրագրականը՝ որով Մանզումիի սիւնակներուն մէջ մնզ կը ներկայացնէր առնական բիրտ եսին զո՞ւած գեսաւուի կին մը. Վազը ամբողջ չտես մայրերը, ու թերեւս երեկ, իրենց աղջիկը հարսնցու ներկայացուցած են անշուշտ հէք վիքթօրիայի անողութ կէսին։

Մեր հասարակութիւնն վէրքերը այնքան խորունկ են որ կ'արժէ զանոնք բուժել, փոխանակ զատափիւթելու կին մը որ թերեւս հոգեկան պէտքէ մղուած մեղք մը գործեց, և որուն ամուսինը իր կնոջ մասին զգացած խորունկ ատելութիւննէն մղուած, որ աւելի իր կնոջ առաւելակիւ յատկութիւններու ծնունդն է հաւանաօրէն, քան այն բնական նախանձին՝ զոր պիտի զգար կրքոտ ամուսին մը՝ եւ որ սակայն խոհեմարտար չպիտի վարուէր, էն անխոհեմ յիմարու-

թիւնը պիտի ընէր հազար անգամ աւելի ներելի քան այն պարիւնութիւնը՝ որով մեր մարդուկը, կր կրկնեմ, մզուած իր ատելութիւնն, տոտիկ տոտիկ Դատաստանական Խորհուրդին կը զիմէ ի լուր ամէնուն նոչակելու թէ իր այնքան անձնուէր կինը անբարոցական կին մըն է, ըսելիք չկայ:

Ինչո՞ւ, ինչո՞ւ, զիրքի տէր, հարուստ կիներու և բոլոր այրերու առջեւ մեր էն խոնարհ յարգանքը, մեր էն գալարուող մնածարանքը դնել անսնց եռածածոյն, քառածայն, խժածայն սէրերու օրերաներէն յետոյ, մինչ ամէնուն արհամարհանքին կ'ուղենք ենթարկել աշխատող ու անձնուէր կնոջ մը սիրոյն մէկ զրուազը երբ կը խորհիմ թէ ինչ տափակ մարդի՛ իրենց տխմար ատելութեան առարկայ ըրին ու պիտի ընեն այդ էակը՝ որ կին է գործվուա, սիրուհի և մայր, չեմ կրնար իրեն չըրկել գուրգուրանքի այս տողերը:

Այս առթիւ չեմ կրնար զայրոյթի բուռն թափով մը չցիշել առկից քանի մը տարի առաջ մեռնող մսիւլաճառականի մը վրայ հիւսուած ներբողները, արուեստագէտէին, իտէալ-կին, ճշմարիտ-կին, գեռ ո՞ր մէկր: կին մը որ իր սիրոյն օրինաւոր պատուզը արհամարհած էր ամբողջ կետնքին մէջ, որովհեանւ խեղճ զաւակը աշխարհ եկած առեն մոռցած էր հետը բերելու անուշիկ մայրիկին փարթամ գեղը, կարծեմ պղտիկ պատճառ մը չէ խոչալ մօր մը ոխակալ աջնամարհանքին ենթարդուելու:

Ինչո՞ւ, ինչո՞ւ, այս ադեղ հակասութիւնը. ինչո՞ւ ներել, ու նոյն իսկ եօթերորդ երիմնք բարձրացնել մէկը, ու վարկարեկել, բարյապէս սպաննել որիշ մը: Ի՞նչ անխոսոսովանելի նկատումներ մէկուն ոճրին առաքինութիւն անունը կուտան, ու միւսին մէկ փոքր մեղքը եղեւնագործութիւն կը ներկայացնեն: Ինչո՞ւ մոլորեցնել ընթերցող հստարակութեան միտքը որ այնքան հակամէտ է մոլորելու:

Ես այս դէպքին մէջ կ'ուղեմ ի վեր հանել կնոջ, միշտ զգայուն, — միւս կիները բիրտ ու եսական՝ ամբողջ հոգիով կ'արհամարհեմ, — զգայուն կնոջ հոգին, անոր տառապանքը, անոր հոգեկան պալքարը, անոր գորովի անհունջը, յաւէտ թրթըռուն գորովի սիրատարի կարծ որ: Ո՞վ գիտէ, խեղճ կինը ինչ պատրանքներ ունէր ամուսինէն. և եթէ քաջարար իր յանցանքը կր խոսովանի, ես վսեմ կը գոնեն այն խորունկ փափկանկատութիւնը՝ որով կ'ուղէ ամուսինը բարձր պահել ամէն ամբաստանութիւնէ. և եթէ գանուի մէկը որ ասանել կնոջ մը շիշի ըսէ, իրաւոր Յիսուսի ժամանակակից Փարիսեցիներէն սերած ըլլալու է ուղիղ գծով մը:



(Ա Բ Ե Ա Յ Ե Լ)



ՕՐ. ԱՐԱՔՍԻ ԽԱՐՏԵԱՆԵԱՆԻՆ

Անուրցները կը սմզունին,
Մելամաղան հոգիներուն,
Անցնելու մօս, հիւանդազին:

Հատնումին մէջ ոգելարին,
Սկր կուշայ. յար. օրն ի բուն,
Անուրցները կը սմզունին:

Ու շափիւդայ ցոլքը շուսնին,
Կը վըսուրուի տարտամ. ծրիուն,
Անցնելու մօս հիւանդազին:

Ինչ որ ինձի քախիծ մ'կ հին,
Կը չարշարուի հոգիս աղիուն,
Անուրցները կը սմզունին:

Շուշան բոյրեր, որ կը մարին,
Ծիածանուած մէջն ամսիրուն,
Անցնելու մօս, հիւանդազին:

Մեղեղի մը՝ զոր քախծոս վին,
Կը համերզէ թիչ մը հիռուն,
Անուրցները կը սմզունին:

Կ'ընդելուզուի — լոյսն արցունիին —
Արծարներով զիշերն համբուն,
Անցնելու մօս, հիւանդազին:

Անուրցները կը սմզունին,
Մելամաղան հոգիներուն,
Անցնելու մօս, հիւանդազին:

ԵՐԵՎԱԿԱՆ ԵՐ

ՏՊԱԿՈՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Թիրեւս ձեր մէջն ո՞չ ոք խորհեցաւ վրաս, սիրելի ընթերցուհիներս, ո՞չ ոք միտքէն տնյուց հարյունել որ այսքան երկար լւա թևան մը պատճառը ի՞նչ էր, թէ ինչո՞ւ չէի զբեր ա՛լ, հիւանդ էի թէ մեռած :

Չեմ դիտեր, ես անսանլ եմ: Երբ ո՛ և է զբող մը կը գաղրի գրելէ, կ'աշխատիմ հասկնալ թէ ի՞նչ է պատճառը իր մնկուացումն :

Բարեբաղդաբար անձնական գոհուանութեան մը երջանիկ հրձուանքը գոյաթիւն ունի չառեկուս համար, հակառակ պարագային գրիչը ձեռքս պիտի աւնէի մի՛ միայն հեռաւոր բարեկամուհիներուս նամակները գրելու համար:

Ո՞ւփ, մեր գրականութիւնը, հեգնութիւն մը որ սա՛ չափ կը ըլլայ:

Ես իմ անձնական հաճոյքիս համար կը գրեմ. հոգս չէ երբ այսինչը չի հաւնիր գրածիս և կամ այնինչը իմ յօդուածներս կը վնասէ ամէնէն աւելի Ծաղիկի մէջ:

Օ՞հ, ո՞րքան ազնիւ՝ այս վերջինները, ու ո՞րքան կնահած են՞ ան միւսները . . .

Թէ ինչո՞ւ չէի զրեր:
Ինքինքս կարգալու առած էի, ինչպէս կ'ըսեն:
Շատ մը գիրքեր կարգացի, բայց ամէնէն աչքառուն անոնց մէջ, ան որ իմ վրաս ամէնէն շատ ազգեցութիւն ըրաւ՝ Բոլ Պուրժէի Լա duchesse bleueն էր:

Հրաշալի է ան պարզապէս: Ամէն տող՝ գեղեցիկ մատծում մըն է, ամէն էջ նորութիւն մը: Տեսնէք սիրոյ և բարեկամութեան վրայ ի՞նչ խորունկ գաղտնականներ կան հնն:

Նկարիչի մը պատճութիւնն է, իր տեսակին մէջ նոր օրինակ, պարզ ու զգլիսիչ:

Տիպարներու ուսումնասիրութիւնը այնքան կատարեալ է որ կ'ապչիս կը մնաս Un cœur de femmeի անզուգական հոգերանին տաղանդին վրայ:

Հասուածներ կան հնն որոնք գլուխ գործոցներ են զգացումի, զատողութեան ու զիւտերու:

Դժբաղդաբար համբերութիւնը չպիտի ունենամ զիրքին բովանդակութիւնը ըսելու ձեզի ծացրէ ի ծայր, բան մը որ յուսահատու-

թիւն պիտի պատճառէր ինծի : Յեսոյ այն առհն ստիպուած պիտի ըլլոյցի գլուխներ, էջեր ամբողջ ընդօրինակել, իբր թէ գրքին վրայ գաղափար մը տալու հա հար ձեղի, մինչդեռ պիտի խաթարուէր, պիտի եղծուէր տպաւորութիւնը :

Երեւակայեցէ՞ք աղուոր, թանկադին մատանի մը : Այդ մատանին արժէքին, գեղեցկութեան վրայ գաղափար մը տալու համար ձեր բարեկամուհներէն մէկուն, անոր վրայէն քար մը ըրցնելով ու ցոյց տալով կը համի՞ք ձեր նպատակն : Զէ մի՞ որ ամբողջութիւնն է այդ անսագիւտ օղակը կազմողը :

Ճիշտ այս պատճառով՝ փոխանակ վէպին նիւթը պատմելու ձեղի, անցողակի ներսով երկու զգացումներ, դո՞ւք ըսէք գաղափարներ, պիտի ներկայացնեմ ձեր առջեւ :

«Բանասանեզները, վիպաղիրները և թատերագիրները, կը գրէ նկարիչը, գրականութեան մէջ միո՞յն սիրու ունին : Շա'տ հաճելի բան մը պիտի ըլլար սակայն գնահատելը զգայակամութիւնը մէկուն որուն տաղանդը կը հաւնուի արգէն . . . հակառակ ասոր, ատանին ինը, որքան արուեստագէտ մը tendre ըլլայ իր գործին մէջ՝ նուազ tendre կ'ըլլայ իր ապրած կեանքին մէջ . . .»

Ասիկա պարզապէս կը գայթակղեցնէ զիս : Այդ գաղափարը չափազանց միակողմանի կը գանում, վտոն զի գրականութեան մէջ միայն սիրու ունենալ՝ կը նշանակէ անսիրան, անզգայ, անողայ ըլլալ իրական կեանքի մէջ :

Գրեթէ ամէն մարդ ալ, նմանորինակ պարագաներու մէջ, և Քրուաի աէս կը խորհի, Պուրժէի ա'յն զիւցազնին՝ որ La duchesse bleue հիանալի այդ վէպը ստեղծած է .

— Աղուոր քուն մը և գաղը բոլոր այս խննի գաղափարները պիտի անհետանան . . . մնաց որ, այդ կինը ընկերոջ մը սիրու հին է արգէն : Աղէ՛կ գիտեմ: Իրենց գդաւանքներուն մոտածումը լոկ, պիտի արգիլէ զիս սիրահար մը դառնալէ, եթէ ուակայն փափաքը ունենայի: Պիտի չունենամ ընաւ այդ փափաքը: Զիս յուղեց այս իրիկուն, իր ապրած կեանքին մէջ, ինչովէս պիտի յուղէր վէպի մը մէջ: Ասանկ: վաղը անոր վրայ երբե՛ք չպիտի խորհիմ, ու եթէ մատծեմ խոկ, չպիտի դայն տեսնեմ, ո'չ ան, ո'չ ալ ընկերս. ա'յոչափի :»

Ասիկա կ'ըսէ ամէն մարդ, կրնայ ըսել, բայց գործադրութիւնը դժուար է :

Այս երկու տպաւորութիւնները միաքս զբաղեցուցին ամէնէն աւելի, գիրքը կարգացած ասենս :

Նախ մատծեցի գրադէաներու ունեցած կամ չունեցած զգացումներուն հանելուկը լուծել, յետոյ սիրոյ յաւիտինական խաղերուն, իրադարձութիւններուն հանգոյցը մօտէն ուսումնասիրիլ . . .

Ո՞րքան դժուար կացութիւն՝ իմ կացութիւնս :

Բայց հաւատացէ՛ք որ, ամէն պարագայի մէջ, կարդալոն ու ուսումնական հաճոյքը անբաղդատելի է ու չա՛տ հրազդուրս :

Ինձի ամէն բան մատցնել կուտայ գիրքը, կը մռանամ գիրզը, պատոյաները, խորհրդաւոր ու սատերամատ ծառուղիները, որոնց համար հոգիս կուտայի երեւնն, խօսակցութիւնները, ամէ՛ն բան վերշտապէս, ամէ՛ն բան :

Թերեւս, ո՛վ գիտէ, զիս չոտ վիստական, չա՛տ մօդեռն գաննեն Ծաղիկի շնորհալի ընթերցուհներս :

ՄԱՐԻ ՊԵՏՐՈՍԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ա Դ Տ Ն Ի Ն Տ Վ Ե Ս Ո Ւ Թ Ի Ի Ն Ք

Հովանոցի արատները մայրել. — Հաւանական է որ ձեր հովանոցները յաճախ կ'ննիարկուն զանազան արատներու և մատահոգութիւնը կ'ունենաք զանանք ինչպէս մարքելու, ուստի կը յորդուրիմ իմ ընթերցուհներուս այսաշի վօրդքիլ գործածել կէս առ կէս ջորի հետ և այդ խանուրդին մէջ փափսն կը մինենով չփիլ արատաւորուած մասերը. յեսոյ զանոնք չորցնել գիշեկալ մը :

Թաց կօշիկները չորցնել. — Յոհանապէս է որ անձիւեի բըռնուելով մեր կօշիկները թրջուն. այն առեն պէտք չէ զանանք կրակորանի մը մօս զնել չորցնելու համար, ոչ ալ թողուլ որ չորնան ինքնիրեննին, այլ պէտք է անոնց գորսի կողմը աղեկ մը ծածկել վարսակով որպէս զի յաջորդ օրուան համար ունենաք զանոնք այնպէս՝ ինչպէս որ էին, այսինքն ձեր ուսքը չնիղով ու հանգիստ :

Քառք-քոսրալները մայրել. — Խնա Խոտ բորեկամուհներ կը զանգատին չառ անդամ հեռաւոր տեղերէ հասած խոռք-քոսրալներու աղտոտութենին. ամէն խորհուրդ տուած ևմ իրենց այդ սիրական քառթերը չփիլ համաս ոը բիւկանքինի մէջ թաթխուած լաթով մը :

ՔՐԻՍՏԻՆԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Բ Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Գեղարուեստի և գեղեցկագիտութեան (esthétique) մէջ ամենաագլիաւոր մասերէն մին ալ քնութիւնն է : Բնութիւնը՝ զիտական հեղինակութեանց մէջ գեղեցկութիւնը , իրականութիւնը և այլ առաւելութիւնները իրաւամբ ծանօթացնելու կը նպաստէ , որով զիտութեան խիդճը կոչուելու իրաւունք ունի ան :

Սրդէն բնութեան էութիւնը՝ զիտութիւնն զգացնելու կարողութիւնն ունի , որուն համար արուեստագէտը՝ զայտ իր ուսումնաւիրութեան կէտ նողատակին ընդուելու է , քանի որ բնութեան գլխուոր մէկ առրը կը կազմէ և ընդհանուր աշխարհի զարգացման շարիզը կը ցուցադրէ :

Բնութեան իսկութիւնը՝ այս կերպով ըմբռնուելուն համար է որ իրաքանչյուր անհատ քիչ կամ շատ անոր հակամիտութիւն ցոյց կուտայ և անողատնառ գեղարուեստի որ եւ է մէկ ծիւղին ձգտելով կ'ուզէ կամ բանաստեղծութեամբ կամ զծաղրութեամբ եւ կամ երաժշտութեա իր զբաղիլ : Բայց ամէն մարդ չի կրնակով անոնց հետեւիլ գոնէ հաճոյք մը զգալու դիտումով , կ'աշխատի միշտ առիթ ո՞ր ստեղծել գեղարուեստը վայելելու :

Նկար մը , չէնք մը կամ ձախներու ներդաշնուկութիւն մը որչափ բնական ըլլան՝ այնչափ կ'ազդեն մարգուս : Բայց երկրէ երկիր այս բնականութիւնը կը փոխուի , ինչպէս Անգլիոյ բանատեղծութիւնները , չէնքիրը և կամ ձախնական ելեւէջները նուսիոյ մէջ շատ չեն յարգուիր և մինչեւ իսկ ամենագեղեցիկ մէկ առարկան ժամանակ մը վերջ իր այժմէութիւնը կը կորանցունէ : Ամէն երկրի համար այս այսպէս ըլլալուն արհեստները օր ըստ օրէ կը զարդանան : Եթէ այս փոփոխութիւնները տեղի չունենային , ամէն արհեստ և գիտութիւն կէտ մը իսկ չը զարդանալով , հետզետէ յետադի նութեան վատանգին պիտի ենթարկուէր և այնքան արհեստագէտներու արժանիքը մթին պիտի մնար :

Բայց ինչպէս ըսինք , բնութիւնը օր ըստ օրէ նորնալով արհեստներու կատարելագործման և գիտութեան ծաւալման միակ շարժառիթը եղած է : Այս ժամանակ բնականարար գեղագիտութեան նրբութիւններն ալ կորսուելով չպիտի թոյլ տար նորոյթները (art-modern) համեմատութիւնները և սիրուն երեւոյթները գնահատել :

Բնութեան օժանդակութեամբ՝ գեղագիտութեան մէջ գեղեցիկը տգեղէն , պարզը բաղակրեալէն , իրականը արուեստականէն ,

բնականը կեղծէն, վայելուչը անովայելէն և վերջապէս ամենածածուկ գեղեցիութիւնները ամենաթեթև պականերէն դիւրաւ կ'ուրշուի : Սակայն ամէն մարդու սեփիական չէ այս ճանաչողութիւնը, քանի որ անձայի մէկը չի կրնար ճաշակաւոր հեղինակութիւնը կեղծէն զանազաններ : Մէկը՝ միւսին չափ հանճարեղ և դիտուն չըլլալուն համար, անոր գիտութեան և խմացականութեան դէմ չի կրնար հակառակիլ : Բայց բնականը արուեստականնեն կրնար որոշել եթէ այդ ձիրքը ունենայ : Աւրեմն ընախրը յոսիէն տարրերել ձիրքի տէր մարդոց յատուկ է :

Բնութիւնը՝ մարդուս ծնած օրէն գիտութեան հակամիտութիւն ունենալը կ'որոշէ, որով շտա անդամ կ'ըսենք թէ «այս ինչը ձիրք ունի» կամ «ան ինչը բնականէն յարմարութիւն չունի» : Ամէն երկրի մէջ և ամէն անհատի վրայ միեւնոյն աստիճանով չերեւիր սուկայն ձիրքը, և մարդ նիւթական կամ բարոյական վիճակներով չի կրնար տիրանալ այս բարեւմանութեան, այլ բնականէն պէտք է :

Ուրիշ դաստիարակ մըն ալ կայ որ գիտութեան կը փարի, բայց նիւթական կամ դիզիքական տկարութեամբ զայն կը լքէ տուանց անդամ մըն ալ կերակսելու :

Մարդ՝ գիտութիւնը և կրթութիւնը մանուկ հասակէն տեսած կամ լսած բաններէն կ'ընդունի և անոնցմէ կ'ազդուի, և իր տեսած կրթութեան չնորհիւ կը սկսի անոնցմէ ներշնչուիլ, այն բաներով զբաղիլ և անոնցմէ օգտաւելով հաճոյք մը զգալ, անոր հակամիտութիւն մը ունենալուն համար :

Հետեւաբոր ամէն ազգ՝ իրեն յատուկ տպաւ որութիւնը ունի գեղեցիութեան մասին, քանի որ Զինաստան, Հնդկաստան, հին Յունաստան և այլին տարբեր կերպով ըմբռնած նն բնութեան յատուկ ներշնչումները : Քաղաքակրթութենէ շատ հեռու և զողովուրդները, մոր գեղեցիկ կարծածները բոլորովին հակառակը՝ տգեղ կը գտնէն, իսկ ինչ որ անոնց համար գեղեցիութեան իտէալ մըն է մորթի համար կ'ըլլայ տգեղութեան ափագար մը :

Շատ կարելի է որ գիտականորէն ճաշակի խնդրով չզրազող անհատ մը՝ ուրիշ աշխարհի մը մէջ մտնելով, երբ նոր առարկաներ տեսնէ, անոնց ընտելանայ և գիտութեան մէջ բնութեանն չնորհուած ձիրքը արթնենալով դադափարը լուսաւորուի և գեղեցկութեան էտթիւնը ժամանակաւ երեւակայութեան մէջ անդամ չըերովը՝ խորհրդածելով նախուին դադափարը լքէ :

Այս երեւոյթը ամէնէն զարգացեալ երկիրներուն բնակիչներէն ամէնէն տգետ երկիրներու բնակիչներն իսկ երբեմն կը փորձեն իրենց ճաշակին գոհացում տալու ողարանօք : Այսպէս, գիտական

պր շաւիղ մը գտնուած պահուն, հանրութիւնը իր գիոցածէն չեղիլ կ'ուզէ, իր ախորժած եղանակէն չի կրնար հրաժարիլ: Միւս կողմէ հնարողները ընդունելութեան արժանայնելու համար իրենց դործը կ'աշխատին, որով կարծիքներու հոսանք մը առաջ կուգայ բարոյական, նկարչական և կամ երաժշտական այս հարցին մասին: Ժամանակ անցնելէ յետոյ, երկու կողմին ալ իրաւոնքները և յերիւրանքները կ'արտայայսուին և այսպէս բնութեան էութիւնը փոխուելէ աւելի կրինակի իրականութեան մօտենալուն կը նպաստէ:

Որովհասեւ գիտութեան կատարելութիւնը որչափ որ մինչեւ ներկայ դարու մէջ արտայայտուած ամենագեղեցիկ և ճաշակաւոր գործերէն համեմատուի, դարձեալ անոնցմէ ալ աւելի գեղեցիկն արտաքրուիլը գազանիք մը ըլլալուն, երբեք չենք կարող անոր վերջակէտը որոշել:

ԱՐՈՒՍԵԱԿ ԳՈԼՅԱՅԵԱՆ

ԹԷ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ս. Զ. Ե. Ն. Մ. Ա. Ս.

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵԱԾ

ԳԼՈՒԽ ՎԵՅՑԵԲՈՐԴ

ՄՏԱԾՄԱՆ ՆԵՐԴԱՇԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Հեղինակ ԲՈԼ ՄԱՆԹԵԿԱՅՅԱ

Մարդաբնուրեան ուսուցիչ եւ ամեամ Խաչիոյ ծերակոյցին

Երիկ մարդը շատ կը տենչայ ինքնինքը գերադաս համարել կնոջմէն՝ մտածման դաշտին մէջ. այնպէս որ երբ ուղղագրութեան սխալ մը գտնէ լաւ կրթուած կնոջ մը նամակին մէջ, ինքինքը ա'յնքան ուրախ կը գգայ՝ ո'րքան պիտի հրձուէր, եթէ երրէր առամանդ մը գտնէր գետի մը մէջ: Արդարեւ, սիրային փղձկումի մը ջղային մոլեգնութեան մէջ վրիպած փոքր սխալ մը աղամանդի արժէք ունի, որովհետեւ կը հաստատէ մեր դասողութիւնը, մեր սիրած էակին վրայ ապահովութիւններ կ'ընծայէ և մէկ անգամէն

ցոյց կուտայ անոր չնորհալից ու յանկուցիչ իգականութիւնը : ուղղագրութեան սխալ մը , քերականական վրէպ մը կը նմանի շրջազգեստին տակէն երեւցող փոքր ու ըմբռոս ոտքի մը , որ կ'երգէ սեռի մը փառքք , սիրոյ անսպառ հեշտանքները : Ատանկ սխալ մը կը նմանի հրապուրիչ կուրութեան մը , որ թանձր քօղին տակ , տենչանքներով բարախուն ականչին կը մրմնչէ . «Ատոր տակ եւան կայ , եւան որ Ադամին կը սպասէ , ինչ զէս նաեւ տենչանքին» :

* * *

Երկու սեռերու միջեւ գտնուած մտածման ներդաշնակութիւնը պէտք է առաջ դայ պէսպիսոյթի համաձայնութենչն , այնպէս որ ո՛չ մէկ արժանապատութիւն չփիրաւորուի և իրաքանչիրը երջանիկ զդայ ինքինքք , միւսին հետ ձեւացնելով ամբողջութիւն մը և ո՛չ թէ տարրերութիւն մը :

Գիտուն այր մը և արուեստադէտ կին մը կրնան երկճայն հիանալի ներդաշնակութիւն մը ձեւացնել . նմանապէս բնապատում մը՝ երաժշտասէր կնոջ մը հետ , հոգեբան ու անողոք վերլուծող մը՝ իրաց զուարձալի կողմերը երեւան հանող կնոջ մը հետ : Այսպէս կարելի է հազարումէկ միւսթիւններ ձեւայնել մտաւորական այլազան աստիճաններու վրայ գտնուող անձերու միջեւ , ամէնքն ալ իրենց վիճակին գոյն ըլլալու պայմանաւ :

Մանաւոր ընդունակութիւններէն աւելի սեռական նկարագիրը կայ , որ իր զրոցմը կը տպաւորէ երիկ մարդուն և կնոջ մը՝ տածման վրայ :

Այրը կը գանէ , կը հնարէ , կը սաեղծէ . իսկ կինը կը գուշակէ , կը զանազանէ կը վերլուծէ :

Այրը կը հնձէ , իսկ կինը կը քաղէ :

Այրը , չափազանց եռանկոտ , և յաճախ խիստ գուսող , ամէն գործ մէկանց տեսնել կ'ուղէ , բայց չի յաջողիր : Իսկ կինը ետին կը կայնի և էրկան աշքէն վրիպած բաները կը տեսնէ :

Այրը նուազ նրբագատութիւն ունի՝ շրջապատող միջամայրը գատելու համար , և յաճախ , գգուել կարծած ատեն , բուռնցքի հարուած կուտայ : Ընդհակառակը , կինը մթնոլորտին ելեկարական ու մագնիսական ամենամեթեւ ճշշումները կը զդայ փափուկ կալվանօչափի մը պէս . այս տեսակէտով՝ հրաշալի ու թանկագին գործի մըն է քաղաքագէտին , մատենազրին , արուեստագէտին համար , որոնք նոր ուղի մը կը վնասուեն դէպի գեղեցկութիւն առաջնորդող , և կը ստիպութին գժուարութեանց ալ յաղթել :

Կը կարեկցիմ այն էրիկ մարդուն վրայ , որ զիրք մը հրապարակելէ , նկար մը ցուցադրելէ , Խորհրդարանին մէջ ճառ մը արտասանելէ առաջ , իր մօտ չունի սիրուած կին մը , որպէս զի լոյս

ու ջերմութիւն առանայ անկէ : Եթէ երբեք նաևաղը դուրս չելլեր նաւահանգիստէն՝ առանց զննելու ծանրաչափը, էրիկ մարդն ալ պէտք չէ որ գործի մը ձեռնարկէ՝ առանց խորհուրդ հարցնելու այն գերբնտիր ծանրաչափն որ է սիրուած կինը : Ո՞րքան նաւարեկութիւններ կը պատահ ն զուողաթեան պատճառաւ :

Եթէ երբեք աշխարհի ամէնէն համաձարեղ մարդն ալ ըլլաք, եթէ երբեք ձեր ի գլուխ հանած զործը արդիւնք ըլլայ երկար ու խորունկ խոկումներու, ապահով եղեք որ ծշմարտութեան մեծ բաղմանիստին մէջ, անկիւնաւոր երես մը կը վրիտի ձեր նայուածքն, բայց անմշմար չանցնիր սիրող կիոջ մը համար : Եւ ատիկա նախ ուա պատճառաւ որ կին ըլլալով էրիկ մարդուն չահուած չատ մը բաները կը տեսնէ, և յետոյ՝ ձեզ սիրելուն համար՝ իր սրտի աշքերուն տաջեւ ոնի խոշորացոյց մը՝ որ կը մեծցնէ այն ամէն բաները սրութ կը վնասնն կամ օդառնիար կ'ըլլան ձեզի :

Շատ հոգուադէպ է որ մեր ֆիշիքական ու բարոյական համակրութիւնը գրաւած կին մը մասւորական անհամաձայնութեամբ անշառուած չըլլայ մննէ . Եթէ երբեք կ'ու զենք իտէալ կատարելութիւն մը ձեռք բերել, միեւնոյն առան կիոջ մարմնոյն, սրտին ու մտքին հետ հաջո միութիւն մը պէտք է ձեւացնել :

Այդ բանին համար ալ մեր ընկերութիւն քով վինտուելու ենք սա բաները .

Խոհական զարգացում մը :

Գեղեցիկ ընակիր ճաշակ մը :

Դիտող սուր միտք մը :

Մարդկային նկարագրի թափանցում մը :

Եթէ երբեք այս ամէնը կարենաք գտնել միակ կիոջ մը մէջ, և եթէ երբեք գեղեցիկ ու բարի է ան, իրաւունք ունիք ըսելութէ աշխարհիս ամէնէն երջանիկ մարդն էք և յայտարարելու թէ մէկ կիոջ հետ չէք անումնացած, այլ երբեք հատի, քանի որ զգայանքներով, սրտով ու մասձումով միացած էք ձեր կիոջ :



ԳԼՈՒԽ ԵՕԲՆԵՐՈՒԹ

ԵԼՅՏԱՑՈՅՑԻ ԽՆԴԻՐԸ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Կենակդութեան սկսելէ առաջ, թշունները կո շինեն այն բոյնը, ուր պիտի ծնի իրենց թուխար, մթնոլորտական փափոխութիւններէն պահպանուած : Շատ մը մարդիկ, նուազ հեռատես քան թռչունները, կ'ամումնանան՝ առանց գիտնալու թէ ինչպէս պիտի

պատսալարին իրենց սիրոյն ծնունդ եղող զաւակները։ Օքը, երկիրը, անտառը ձրխավէս ճարակ կուտան թուշոնին, մինչ հացագործը, մասլաճառը, ճաշաբանագետը ո՛չ միայն ձրի բան մը չեն տար, այլև վճարուիլ կուղեն։

Տնտեսական անկանիւաեսութիւնը ամուսնութեան մէջ՝ վէրքն է անկումի մասնուած մարդկային ամէն ընկերութեան, որ գլխաւորաբար կը տեմնուի գործաւորներու, այլասերածներու և ամէն անոնց մօտ, որոնք կեանքի մէջ միշտ կը պայքարին և միշտ կ'ընկառին, չուայլ ճակատագրականներ դառնալով, օքը օրին ապրուսով գոհացաղ։

Ճատ մը ձեւեր ունի ճակատագրականութիւնը, բայց ամէն պարագայի մէջ ալ ործատութիւն մըն է միշտ, անողոք յօշոտում մը՝ որ կամքին ջիզերը կը կորատէ և մարդուն ձեռք քաշել կուտայ իր մէջ գանուած լաւագոյն բանէն։ Անհատներու մօտ ործատութիւն կամ յօշոտում մըն է, մինչ աղգերու մէջ անձնասպանութիւն կը դառնայ։

Կարեկից սիրու մը ունիմ և կեանքի նաւարեկեալներուն կ'օգնեմ միշտ։ բայց ամէն անգամ որ աղքատ մարդուն մէկը ողորմութիւն կը խնդրէ ինէ, իր ֆիզիքական ու բարոյական ընկճումը արդարացնել ու զելով «բազմանդամ ընտանիք մը ունի» և շատ մը զաւաներ», նողկանք կը զգամ, և սա պատասխանը կուգայ շրմունքիս վրայ։ «Ենչո՞ւ համար այդքան զաւոկ ունեցաք»։

Սրդ, իմ արձակած աղաղակս ո՛չ նախատինք մըն է՝ թշուառութեան ողորմած, և ո՛չ ալ բրտութիւն մը։ բանականութեան ձայնն է, որ եթէ մարդ ըլլուէր աղքատին տան մէջ, ինքնին կարող պիտի ըլլար լուծելու ընկերական հարցը։

Անզիզ մալթուսական մըն եմ, ու մինչեւ կեանքիս վերջը պիտի բահմ ամէն անոնց որոնք կը պայքարին աղքատութեան դէմ։ «Սիրեցէ՛ք, բայց մի սերնոգագործէ՛ք»։

Ի զուր երէցներն ու ամօթխած բարոյախօսները կը պայքարին մալթուսականութեան դէմ։ ընկերական հիմնադրութիւն մըն է անիիս, որ առանց պէտք ունենալու մասնաւոր օրինագրքի մը, առանին տնտեսագիտութիւնը կը վարէ Ֆրանսայի, Խոալիոյ, Գերմանիոյ և նոյն իսկ ամօթխած և բեղուն Ալպիոնի մէջ։

Ի զուր մեր «Առողջապահութեան արերք» անուն գործը Վատիկանի արքիլեալ զրացանկին մէջ զրուած է, քանի որ տարուէ տարի մալթուսականութիւնը կը յառաջդիմէ ու նոր աշակերտներ կ'ունենայ։

Անոնց մէջ չեմ որոնք անդրդուելիօրէն, մոլեսանդօրէն կը հաւատան թէ ծնունդներու թիւին սահմանափակումը կարող է ըն-

կերական ինդիքը լուծելու . իրաւ է որ ճամբռուն վրայ գտնուած ամէն փշուա մացառները կը մաքրէ , որոնց պատճառաւ կը բզբքատուի մարդկացին երջանկութիւնը : Կը բաւէ իրարու հետ բաղդատել Եւրոպայի բազմամարդ ոստաններու կարօս դառակարգերը և Հարաւային Սմբիկայի մենաւոր վայրերը , համողու հլու համար թէ անկանխահոգ բազմածնութիւնը ամենաքիզուն մայրն է անօթութեան , հիւանդութեան և մահուան :

Այս ամէնը ըսկէ յետոյ՝ եթէ մալթուուկան չէք ըլլար գարձեալ և նոր կրօնքը չէք ընդգրինը , եթէ երբեք յարդ չունիք ձեր բայնին շինութեան համար , մի՛ տառւոնանաք բնաւ , այլ գացէք տելցնել գրաստներու և կառքերու յարածուն թիւը :

* * *

Գիտեմ թէ ամուսնական հարցին մէջ ամէնէն աւելի հակակրութիւն և խորշանք ազդող բան մը եթէ կայ՝ ան ալ անտեսական խնդիրն է . բայց չենք կրնար խուսափիլ անկէ , և աչքերնիս գոցելով ու անոր վրայ չխորհելով , լուծել զայն :

Սիրել և սիրուիլ , կեանքի ընդլայնումը զգալ և ապագայի հորիզոնը ընդգրածակուած տեսնել իր առջեւ , կոսջ մը աչքերուն մէջ ձեւ ծազկաւէտ գարուն մը և անոր շրթունքներուն՝ վրայ արքայութեան դրան բացումը անսնել , յետոյ մէկէն ի մէկ , այդքան արրշուութեանց մէջտեղ , եկամուտի և դրամօժիտի վրայ իր սելու բռնաբարութիւն : Երկու համբույրներու մէջտեղ յիշել թէ այդարքայութեան մէջ ապրելու համար համեստ խցիկ մը իսկ չունինք , իսչ դժուկակ , անողոք և գարշելի բան , բայց որքան ալ անհրաժեշտ :

(Նորունակելի)

ՄԱԹԻԼՏ ԱՊՏՈՒԱԾԱՏՈՒՐ

Ա Զ Գ

Արհեստագիտական վարժարանի նախորդ Յ վարչուհիները իշխաց գործառնութիւնները կը շարունակին ներս թագսիմ , Բուժք Քապրիսթան փողոց թիւ 26 ատան մէջ և կընդունին ճերմակելէնի վերաբերեալ ամէն տեսակ յանձնաբարութիւններ , խիստ դիւրամատչելի պայմաններով :

Յանձնաբարութիւնները կ'ընդունուին Յուլիս 10 երկուշաբթի օրէն ոկտիոն ամէն Բշ . Դշ . և Ալր . կէս օրիրէ մերջ :

Այցելութիւն մը կը բաւէ գտղափար կազմելու համար պատրաստուած գործերուն նրբութեան և ճաշակուոր ըլլալուն և միեւնոյն ատեն գիններուն չափաւորութեան մասին :

ՔԱՐԻԶՈՒՀԻՒ ՄԸ ՆԱԽԱԿՆԵՐԸ

ՄԵԾ-ՍԱՌԱՅԻՆ ՊԱՏՐԱՆՔԸ

ՄԱՅՐԱԿԱՆ ԴՐԱՑԱՉՆՈՒԹԻՒՆ

ԲԱՐԻՁ, 28 ՅԱԼԻՒ

— Սառան առաւ Պատուոյ Լէգէսնի խաչը . . .

— Ո՞չ, Խորհութը մերժեց .

— Բայց պի ոի առնէ, գեղարուեստից նախարարը պիտի յաղթէ և Սառային կործքը պիտի զարդարուի .

— Չեմ կարծեր . . .

Պուլվասին վրայ, կաղինօններու սեղաններուն առջև, սալօններու միսթիք մշնուղորսին խորը և մամուլին մէջ այս է ահա խօսակցութիւնը :

Սառա մեծ պատրանքի մը ենթարկու եցաւ : Է՛հ, կին է վերջապէս, և չէ՞ մի որ մեր կեանքը յուսախաբութիւններու, պատրանքներու օդակաչար մըն է . . .

Գեղարուեստից նախարար Մ. Պոխան Յուլիս 14ի աղգային տօնին չնորհարաշխութեանց մէջ ուզեց քաջալերել քնարերգական և արամերգական արուեստը, պատուանշտնելով ներկայ ժամադաշիներու ամենահատարեալ և ամենահանալի երկու կին արուեստագէտները Տիկին Խոօք քարօնը և Տիկին Սառա Պէտնառը : Այս երկուքին հաւասարապէս կը պարափնք մէկ քանին այն խորախորհուրդ և ազնուագոյն յուզումներէն զոր ճշմարիտ արուեստը միայն կրնայ ծցնել :

Ա. Էն կող մէ ծափեր բարձրացան նախարարական այս մտադրութեան համար : Այդ պատմուը արուեստինը պիտի բլլար խսկապէս :

Բայց Պատուոյ Լէգէսնի խորհութը միայն Խոօք Քարօնին համար եղած առաջարկը ընդունեց և մերժեց Սառայինը, առարկելով թէ ան ո՛չ ուսուցիչ էր, ո՛չ պետական թոշակ ստացող թատրոնի մը աշխատաւոր, հետևաբար իր տեսակէտով պատուելիք բան մը չկար մէջանեղ : Դերասանութիւնը զոր դուռ իրը արուեստ գընահատել իրենց ծրագիրէն դուրս էր :

Ապիկա բա՛ւ էր զրդուելու համար ֆրանսական արուեստամուտաքարինութիւնը : Ապիկայ կիներու հանճարին կամ արուեստագէտ կիներու դէմ նետուած զրկանք մը չէր . այս հարթուած էր արգէն Տիկին Պարթէի և այժմ ալ Տիկին Բառօնի պատուուելովը : Բայց նախապաշարումին ճակատումն էր այս ուղղակի Սրուեստին

դէմ, և կատարեալ արուեստի մը դէմ:

Օ՞հ, մարդ Բարիզ ըլլալու է ըմբռչնելու համար այն տաքարիւն խանդավառութեանց շունչը, որ կարծես կը քսուի քեղի, կը նպի, զգեստներէ կը շօշափէ, մարմնու կը շոյէ և շրթունքդ կը գգուէ:

Ամբողջ պայքար մըն է որ բացուած է հնարոյր, պատուելիական տեսակէտներու դէմ, որ կը ուահանափակն, կը կաշկանդեն արուեստին աղատ գնառնատութիւնը:

Մամուլը իրար է անցուած: Լաւագոյն գրողներ գրիչ տուած, մտաւորական և գեղարուեստական առաջապահի իրենց դրոշը կը պահնծացնեն, կը փառաբանեն, կ'աստուածացնեն Սառան, կը թուեն փաստեր, իրակա՞ն, արդարացի և արաւարանական՝ ապացոյցներ՝ անոր գործունէութիւնը մտցնելու համար Խորհուրդին սահմանումներուն մէջ: Ուսուցիչ, անդից աւելի բարձր, անհասանելի արուեստով ուսուցիչ կա՞յ միթէ, անօրէ՞ն, քանիցս արդէն թատրոնի անօրէն եղած է գերասանուէն, առանց հաշուելու այն կործանումի վտանգով ձեւնորկները որոնց յաղթանակեց իր հանճարովը վասակած գումարներով և անհասանական կորովի ջանքերով: Այս է ահա մէկ չի-քը մի-այն որուն վրայ կը պայքարին, այս Հաննախընթաց թատերական խուզալին և ամենամեծ գերասանին հասմար որ ապրած ըլլայ երբեք», ինչպէս կը յորշորչէ Մ. Քաթիւլ Մէնտէս:

Բայց ո՞վ է Սառային բաղդաւոր բնկերակեցը, որուն վրաֆնուազ յոյս կար պատուանչանուելու, քան Սառայի, որունը ստոյգ կ'երեւէր ան անգամ:

Իր ջեր ի՞լ և ցնցող ձախով, բեմական մոացիութիւնով և վերջապէս ամէն բանի մրացումով Ռոզ Քաւաօն եղաւ քնարերդական ողբերգուի կատարելութիւնը, իտէալը: Ստեղծին է ան իր դերերուն, զանանք խորհրդանշողը, բարձրացնողը: Դեռ հօտ տարուէ, և անխողջ աշխատաւոր մը: Իր ձայնը վաս է, և այժմ Օքուաքօմիք մեծ թատրոնին փառքը կը հիւսէ: Ինք ամէնէն աւելի համբաւուած է Սիկիւորի, Թառւսի (Մարկրիթի դերը), Սալամպոյի Օքելլոյի (Տեղահմանա) Թան-Հառուզէրի և Տոն-Փուանի (Աննա) մէջ:

* * *

Արուեստագէտ կինէն ետք՝ Մայր-կինը:

Թերթերը այս օրերս պատկերը հրատարակեցին Տիկին Բասքրլէնի, զեւատի մայր մը, որուն դիւցաղնական պատմութիւնը մէջ բերելէ չիմ կրնար զսուել ինքզինքս:

Տիկին Բասքրլէն մանկամարդ կին մըն է համեստ թոշակով.

ամուսինի մը ընկերուհին որ կը բնակէր տան մը հինգերորդ յարկը : Անցեալ օր խչպէս կ'ըլլայ իր սենեակին մէջ ալքուաւոր լամբար մը կը պայմի և ահա բոցերը կը տարածուին կայծակի արագուաթեար : Իր սիրասուն և միակ մանկիկին օրորոշի վարագոյն ալ բանկեցաւ յանկարծ :

Մայրը խելայիղ օրրանէն քաշեց գրկեց զաւակը և խոյացաւ դէպի գոււը : Ուշ էր սակայն : Բացեղէն պատնէշ մը կ'արգիկէր անցըը : Պատուհանին քով վաղեց : Բառային վէ՛ճ մը կար առջեւը : Վարանութի պահերը՝ իրեն կ'ապահոյին գեհննային երախներով :

Բայց մայր էր խաք, և մայրութիւնը վասնդի դէմ իր խիզախախառութիւնը փառաւաորեց : Տիկ . Բառքըէն վար նայեցաւ պատուհանէն : Մէկէն աչքին զարկաւ չէնքին ճակատը շրջապատղ նեղ անցըը, որ զինկոյով պատուած էր : Երբ ուրիշ ատեն այդ թիղ մը լայնութեան վրայ ոչ խել ոտք դնել կրնար համարձակիլ, հիմա սա պահուս, այդ ահարեկիչ եղերքով շրջանակը փրկութեան լայնածիր ճամբան թուեցաւ . իրեն : Կուրծքին վրայ ուժգին սեղմած իր զաւակը, անհաւատատի և գերմարգիկային կորովով մը, խաւ հոն, և կանակը պատին, աչքերը վեր բարձրոցուցած՝ որպէս զի զլսու պտոյտ չունենաց իր ոտքին քով բացուող անդունդին առջեւ, սկսաւ կամաց կամաց առաջանալ չէնքին ճակատէն, ամէն վայրիկեան իյնալու, գլտորուելու, ջախջախուելու ահանկի մահուան մը վտանգին հետ գիրկ գիրկի :

Դրացիներ և փութացովներ, վարը փողոցին մէջ, անկարող բան մը ընելու, սարսափած էին այս յանդգնութիւնէն, և շատեր իրենց աչքերը գոցած էին ու անդին գարձած, անկումին սոսկուս մէն խարազանուած : Ոչ ոք ձայն կը համէր : Լիզունին պրիուած էր կարծես, քարացած, և շունչերնին բռնած տառապմաքով կը հետեւէին պատկերին : Կիներ կ'արտասուէին : Ցուղումը իր սոսկալի գագաթնակէտին կը համէր, քանի՛ ողբերգական կը դառնար քաջարի մօր կացութիւնը :

Ահա՛ պատուհան մը հասած էր : Իր սենեակին ամէնէն մօս պատուհանը : Կինը կարծես շունչ առաւ, նոր հագի մը ներարկուեցաւ իր կուրծքին տալի՛ : Բայց, փեղիերը գո՞ց էին . . . : Ըսդհանուր սիրտի ճալում մը տեղի ունեցաւ, մար ինները ցնցուեցան, խեղճ մայր, մահասարսուռ գո՞ւռը անդամ փակուած էր իրեն առջեւ : Զի լիուեցաւ, համրոյր մը դրոշմաց իր կուրծքին կագած մանկիկին պղտիկ սիրտն զլուիին վրայ, և շարունակեց ճա ՚րան :

Երբ երկրորդ պատուհանը հասաւ, աղասարար բաղուկներ երկարեցան, զրկեցին ու ներս առին զայն իր սիրասունին հետ : Ահսուելի աղմուկ մը փրթաւ, ամրուսը կը ծափահարէր, կը գոււար :

Վայրկեան մը առաջուան սարսափները խայտանքի, գոհունակութեան մակընթացութեան մը առջեւ աեղի սուած էին, ամէն՝ մարդ վեր վաղել կ'ուզէր տեսնելու, հիանալու՛ այս մօր վրայ սրուն արիութիւնը ամբողջ վէսփի մը, թա որոնի՛ մը շքեղ նիւթն է:

Տիկ. Բասքըլէն երբ զգաց թէ փրկուած է, յուզումէն իր ջիղերը գրգռուեցան, տագնագ մը եկաւ վրան և նուազած ինչ կաւ:

Ո եւ է խորհրդածութիւն պիտի անշքացնէ մայրական այս լուսափայլ և դիցային զգացումը:

ՏԻԿ. ՄԱՐԻ ԼՈՒԿԱ



ՅՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԾՆՆԴՍԲԵՐՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԸ ԳԱԻԱՌՆԵՐՈՒ ՄԷԶ



Սազմին նախնական շարժումը որո՛ւ դէմ որ եղած ըլլայ, ծընելիք տղան բնաւորութեամբ և կերպարանքով անոր պիտի նմանի կ'ըսն :

Յղի կինը ձիւթ ծամելու չէ, որոգէս զի տղան մաքուր ըլլայ: Եթէ տղան խաղցած ատեն իր մօր փորի վրայ դրուած ձեռքին տաղէն մէկդի քաշուի՝ արու է, եթէ ձեռքի տակ մնայ՝ աղջիկ է:

Յղի մօր մը ստինքին պակունքին բոլորտիքը եթէ շատ սեւ ըլլայ, ծնելիքը աղջիկ է:

Եթէ յղի կնկան պակունքը և պորտը դէսփի վեր ցցուած է, ծնելիքը արու է, իսկ դէսփի վար կախուած ատեն, աղջիկ է:

Եթէ յղի կնկան մը աչքերն աւելի եռանդաւն ու կննդանի երեւն, ծնելիքը արու է, իսկ հոկառակ պարագային աղջիկ է:

Յղի կնկան զգացած տարօրինակ ախորժակները դո՞ւացուելու են, եթէ ոչ վիժում առաջ կուգայ:

Յղի կնկան կաթը չոր հողի կտորի մը վրայ կիթելով՝ քիչ մը ատեն արեւի տակ կը դնեն. այն ատեն եթէ կաթը հողին երեսը մնալով՝ փալուն հետք մը թողու, ծնելիքը արու է, իսկ եթէ իսպառ ծծուի անկէ տուանց այսպիսի հետք մը թողելու, աղջիկ է:

Յղի կնկան կաթը գաւաթ մը ջուրի մէջ կիթած ատեն եթէ վերէն վար երթայ սիւնաձեւ, տղան արու է, իսկ եթէ երեսը մը նայ, էգ է:

Նոյնպէս այսպիսւոյն կաթը կտաւատի իւղի մէջ կթուած ա-

տեհն եթէ ընկղմի խողին մէջ, ծնելիքը ազջիկ է, իսկ եթէ երեսը մնայ, արու է:

Եթէ մօր տղարերքի նախնական երկունքը ողնայարի մէջէն սկսելու ըլլայ, ծնելիքը արու է, իսկ եթէ ազդրի և արգանդի մէջահղէն սկսի, ազջիկ է:

Եթէ ծնած տղուն ընկերի լարը նոյն ընկերով կեղբռնէն սկըսած է, որդ' անգամ ծնելիք տղան արու պիտի ըլլայ, իսկ եթէ եղերքէն սկսած է, էդ:

Հօր ու մօրը և տարուան Տանուտերին անուններուն տառերը հարիելով՝ կը դումարեն, եթէ գումարն անզոյդ թիւէ բազկացած ըլլայ, ծնելիքն արու է, իմ զոյդ եղած ատեն, էդ է: Այս պարագայիս (ու) երկարբառը մէկ գիր սեպելու է և անձայն (յ) գիրը հաշուելու չէ:

Հաց թիսած միջոցին կտոր մը խմօր առնելով՝ թոնիրը, կրակին վրայ կը ձգեն, եթէ այն խորը եփուելով՝ վրան ցցուածներ ունենայ, ծնելիքն արու է, եթէ ոչ, էդ:

Հացի մէջ պատահմաժը ողջ մնացած ցարեն մը երբ գտնեն, զայն յդի կնկան գլխուն վրայ կը դնեն, որ գլուխը շարժելով գետին ձգելու է զայն, ահա կրնային, եթէ ցորենը իր պատռած կողմին վրայ իշեալու ըլլայ, ծնելիքն արու է, իսկ եթէ ոչ, էդ:

Առանց յդի կրիկէն տեսնուելու քիչ մը աղ կը ձգեն անոր գլխուն վրայ, և այս միջոցիս կը նային. եթէ այն կինը իր ձեռքը անդիտակցուքար դէպի վեր շարմէ, ծնելիքն արու է, իսկ դէպի վար շարժած ատեն, էդ է:

Յզի կնկան երկունքի տաեն մանկարաճը երկաթեայ շամփուրով մը տանը չորս պատերուն վրայ խաչանշաններ կ'ընէ, որպէս զի ծննդկան կինը զիս ական ազդեցութենէ ազատ մնայ, և յետոյ այդ շամփուրը երկունքի մէջ եղաղ կնկան ձեռք կուտայ. ծնելէն վերջն ալ զայն միշտ իր մնարին վերև կը դնէ, զոր պարտի նորէն դուրս ելած ատեն ձեռքը բանել:

Խնչպէս երկաթը նոյնպէս ուե սունիճ (արջնդեղ) կոչուած սեւ հունտը զիւահալած զօրութիւն տնի. ուստի երկունքի մէջ եղող կինը պարտական է այն հունակն քանի մը հատ հացի մէջ զնել և ուտել, որպէս զի սատանաները (թրաղ կամ ալք) անոր փորը մըտանելով իր լեարդը չտանին կամ տղուն չվեատեն:

Եթէ երկունքը երկարատեւ ու գժուարին ըլլայ, Երուսաղէմէն բերուած իննսունըթինոց նոյնիական համբիչ մը բերելով՝ անոր ձեռքը կուտան, որ զիւրաւ ծնի: Կամ թէ Եփրատ գետէն երիցս անցնող մէկը կը գտնեն որ գալով երեք անգամ անոր բերնին մէջ կը փչէ, որպէս զի զիւրաւ ծնի: (Ահա գետապաշտութեան նշմար մը):

Այն կնկան զաւակները որ սովորաբար մնած կը ծնին, կամ թէ շուտ կը մնանին, կ'ըսեն թէ թըպղէն թունաւորուած են, որ

գորտանման կենդանի մըն է եղեր . ուստի գալի մը մօրթ կը գըտնեն և նոր ծնած երախան անոր բերնէն անգոմ մը կ'անցունեն , որպէս զի ապրի : Կամ թէ գաշտ կ'ելնեն և սպոսած առեննին եթէ պատահմամբ օձ մը տեսնեն որ գորտ մը բանած է բերանը , իրարու կ'ըմն . «Թող էդ գորտն իւր տեղ , որ թրպլին է դեզ» : Անա օձը կը թողու զայն : Կամ թէ յառուկ այս բանիս համար Համայիլ մը կը գտնեն և անոր ծոցը կրել կուտան որ տղան ապրի :

Երբ ծնած տղան ոչախմափ րլայ , անոր ընդերք խկոյն երակը կը ձգեն , որպէս զի անոր մէջ փոխադրուած տղուն հոգին կը ակն նեղուելով՝ կրկին տղուն մէջ վերադառնայ :

Տղուն պորտը կտրած առեն անկէ կաթած արինը նոյն երախմային երեսը կը քսին , որպէս զի ան կարմրաթուչ լինի :

Տղուն ընկերը թաղելու առեն դարձեալ քանի մը հատ սեւ սանիճ կը ձգեն հետք ու քանի մը հատ ալ ասեղ կը զարնեն վրան և ապա պատահմքելով կը թաղեն մոխրանցի մը տակ , որ թըսլի աղգեցոթենէն աղամի տղան :

Ծնած տղան լուանուլէն վերջ՝ զայն աղ չըի մէջ կը խոթեն , կամ անոր ամբողջ մարմնոյն վրայ փոշիացած աղ կը ձգեն , մանաւանդ փափուկ տեղեր և այն վիճակի մէջ երեք զիշեր խոնճարուրով փաթթած կը պահեն , անտարբեր մնալով անոր ճիշերուն , որպէս զի վերջը անոնց մէջ գէջ հոտ չի գայ : Տղան խանճարուրի մէջ փաթթած ատեն ալ այնչափ ամուռը կը կապկախն անոր ձեւքը ու սաքը որ կատարելապէս եղիստական մոմիոյի մը կերպարանքը կը ստանայ , յուսարով որ այն կերպով անոնք վայելուչ սրունքներ , թեւեր և հասակ կ'ունենան , (Որպէս թէ Եւրոպացիք կամ Ամերիկացիք Հայերէն պակաս վայելուչ հն այս պրկումներուն չենթարկուելով) :

Կիները ծնանելէն վերջ բնականապէս քունի ախորժակ կ'ունենան . ուստի քնանակէն առաջ՝ պարտին քանի մը հատ նոյն զիւահած սեւ սունիճ կլլել , իրենց մնարէն անբաժան պահելով նաև վերոյիշեալ երկաթ շահիուրը , որպէս զի անոնց քնացած պահուն քան զմեզ աղէկները իրենց մնասակար գերը չկատարեն :

Եթէ ծնած տղան արու լինի մանկարարձը խկոյն մօրը կ'ըսէ ԱՄԷջքիդ աւետիս , իսկ եթէ էդ է , լուս կը մնայ :

Եկիղեցին մլրտելու տարուած երախային՝ փողոցի դռնէն դուրս հանուած ատեն՝ կը նային թէ ս'վ կ'ելնէ իր զի հաց , վասն զի անոր անմիջապէս ընդ առաջ ելնողէն կը գուշակեն տղուն ապագայ վիճակը . այսինքն՝ եթէ շուն մը ելնէ , տղան իր զգեստները շուտ կը կարտէ . եթէ այլադաւան մարդ մը ելնէ , տղան թուլահաւատ կը լինի , ևն :

Մայրը ծնանելէն մինչև 40 օր արեւու առջև հանուելու չէ , և այս պահուս անոր էրիկը իր պառկած տան տանիքը ելնելու չէ լինաւ , վասն զի այս կերպով երախան երթալով կը հալի ու կը մաշի մինչեւ որ մեռնի , և այս բանս «քառասունքկոխ» կը կոչուի :

ՄԱՀ ԵՒ ՅՈՒՂԱՐԿ'ԻՈՂՈՒԹԻՒՆ

ԿԱՐԱՊԵՏ Էֆ. ՊԱՊԱԵԱՆԻ

Ցաւօք կը ծանուցանենք թէ Կայս. Պալատին նախկին ոսկերչ
չափետ և Գեղմանիոյ վեհ. Կայսեր ոսկերիչ Կարապետ էֆ. Պա-
պահան կնքած է իր մահ'յանացուն, անցեալ հինգչորթի զիշեր :
Շաբաթ օր, ժամը 8¹/₂ին Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցին մէջ
կատարուեցաւ յուղարկաւորութիւնը : Հանդուցելոյն ընկուղենիէ
դափաղը զրուած էր եկեղեցին մէջտեղը, շքեղ մահաբեմի մը
վրայ : Մեռելական արարողութեանց կը նախագահէր Տ. Գրիգորիս
Արքեպիսկոպոս Յովհաննէսեան, իր շուրջը ունենալով Բերայի քա-
րոզիչ Տ. Հայեակ և Պատր. Փոխանորդ Տ. Գաբրիէլ սրբազնա-
ները, Տ. Դեռնդ, Տիրայր, Մարկոս և Սբարթեան վրդ. ները,
ինչպէս նաև բաղմաթիւ քահանանիր, և իսամեան վարժարանի եր-
գեցի՛ աշակերտուերէն խումբ մը, որոնք ներդաշնակ կերպով կ'եր-
գէին մեռելական երգերը :

Եկեղեցին լեցուած էր հօծ և ընալիր բաղմաթիւա իր մը, մայ-
րաքաղաքիս բարձր գասակարգէն, վաճառական, ոսկերիչ, պե-
տական պաշտօնատար՝ Հայ և օռարազդի : Հանդուցելոյն պարա-
գաներուն փափաքին համաձայն ո՛չ դա իրանական խօսուեցաւ և
ոչ ալ ծաղկեպսակ զրկուեցաւ : Մի մրայն ծաղկեպահ զրկած էին
հանդուցելոյն երեք որդիները և Սամաթիոյ Աղքատախնամ մար-
մինը :

Եկեղեցական արարողութենէն վերջ, ներկալք իրենց յաւակ-
ցութիւնները յայանեցին Պապահան Որդիներուն : Յետոյ հանդու-
ցելոյն դափաղը զրուեցաւ քառաձի շքեղ կառքի մը մէջ և ա-
ռաջնորդուեցաւ նիշիի Աղդ. գերմեզ նախատունը ուր ամփախու-
ցաւ մարմինը ընտանեկան յատուկ գամբարանին մէջ :

Հանդուցեալ Կարապետ էֆ. Պապահանի յուղարկաւորութեան
աթիւ փոխան ծաղկեպահի բազմաթիւ նուիրատուութիւններ եղան
թէ՛ Աղդ . Հիւանդանոցին և թէ Գալֆաեան Որբանոցին :

Մաղիկ ալ իր յաւակցութիւնները կը յայտնէ Պապահան ըն-
տանիքին :

ԻՐԱԱԼՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

Ամսոյս Զի կերակի օր տեղի ունեցաւ Ա. Շահոյ Իրրանոսեան աղջկանց վարժարանի ահավերջի հանդէսը Ս. Նիկողոս Եկեղեցւոյ շրջափակին մէջ մեծ հանոգիան պրոթեամբ : Ներկաւ էին բազմ սթիւ պաշտօնական և այլ անձնաւորութիւններ : Օրուան պատշաճ ճառեր և արտասանութիւններ կատարուեցան, որոնք կրնդմիջուեին նուազով ու երգերով : Վարժարանը այս տարի ընթացաւարտունի չունի, քանի որ դասընթացքին վրայ տարի մը եւս բարձրացնել որոշուած է :

Ա. Խոյս 10ին ալ տեղի ունեցաւ Ամսոյս Իրրանոսեան Առեւտարական Վարժարանի թ . Տարեշրջանի ահավերջի հանդէսը, պրոն ներկայ էին միւթէսարքի ձէվաէթ պէտ, Հածի Մարուգէ էֆ . Իրրանոսեան, տաւշնորդական Տեղ . Ստանկ վրդ . Օտագալեան և 50ուէ աւելի հանդիսականներ : Այս տարուան շրջանաւարաններն են . — Պրք . Գրիգոր Գալուստեան, Յանիք Սամակինան, Գևորգ Գուրեան, Յարութիւն Նաղարեան, Գրիգոր Յամաննեան, Յովհ . Քէշիշեան :

ՆԻԿՈՂՈՍԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՑՆ ՎԱՐԺԱՐԱՆ ԱՂՋԱՆՑ

Նախակրթարան մանցերու եւ Երկսեռ Մանկապարտէզ

ԳԻՏԵՎՐՈԹԻՒ ԵՒ ՑԵՎԵՆԵՍ.8

Բ. Ա. Ն Կ. Ա. Լ' Թ Ի

Գրք Տ Ա Ր Ե Շ Ր Ձ Ա Կ

Վարժարանին Դրդ տարեշրջանին վերաբուտը, յետ ամասնային արձակութիւն, տեղի պիտի ունենայ յառաջիկայ Օգոստոս 28ին և դասախոսութիւնները նոյն օրը պիտի սկսին :

Կը հրաւիրուին աշակերտաց ծնողքը և նոր աշակերտ տալ փափաքողները, այցելել վարժարանս և տեսալցելով Տնօրէնութեանս հետ արձանագրել տալ իրենց որդիները յաշակերտութիւն :

Կ'ընդունուին նաև այցելու աշակերտունիներ . ձեւազիտութեան, նկարչութեան և ուսման ո և է ճիւղի համ սր :

Աշակերտաց և աշակերտունիաց արձանագրութիւնները կը սկսին Օգոստոս 1ին և տեղի կ'ունենան ամէն օր կէս օրէ առաջ :

Հիմնադիր-Տնօրէն

18 Յուլիս 1906

Յ. Գ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

1—6

ՀԱՅՈՒԱԿԱՆ ՀԱՆՁԱՐ

Ութերորդ հարցում

Սեղանաւոր մը իր ապակեդարանին մէջ շարած էր 24 հատ հինգնոց սոկի բայց այնպիսի ճարտարութեամբ որ 25 կ'երեւար ։ Ի՞նչ-պէս շարած էր :

Լուծումները կ'ընդունուին միայն այս թուղթին վրայ մինչեւ յառաջիկայ ԴՀ. իրիկուն։ Վիճակաւ պիտի տրուի շահողին երեք ամսուան Մադիկ։

Ն Ո Ր Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

Ստացանք Յովիհաննես էսլիեամ Գրատան նոր հրատարակած «Գեղեցիկ Վարժութիւն Մայրենի Լեզուի առաջին տարի» անուն գիրքը, պատրաստուած յառկա-պէս տաճկախօս գաւառներու համար։

Գիրքը կը խտացնէ իր մէջ շատ մը առաւելութիւններ՝ որոնց կարելի է տեղեկանալ պղտիկ քննութեամբ մը, գիրքին մաս կազմող բառարանը մանաւանդ՝ շատ կը դիւրացնէ ուսուցիչներուն գործը, քանի որ տղաք առանց նեղուելու պիտի փափաքին պատրաստել իրենց դասերը՝ ըլլայ դպրոցէն ներս կամ անկէ գուրս։

Գրատան զեղչն է 0/0.2), բայց աղքատիկ դպրոցներու համար մասնաւոր զեղչ ունի։ Հասցէն է՝ Պոլիս, Խօրառանձեան խան, նոր Գրատուն։

Ստացանք նաև Յարութիւն Աթանասիանէ պատրաստուած «Գրահաշիւ» անուն գործը։ Միակ ու լաւագոյն գործ մըն է այս գիրքը իր տեսակին մէջ, յանձնարարելի մեր բոլոր վարժարաններուն։ Գին 10 զր., վաճառման կեզրոնն է դարձեալ Յովհաննէս էսլիեան Գրատունը։

Գ Ր Պ Ա Ն Ի

Ա Ն Գ Լ Ե Բ Կ Ն Է Հ Ա Յ Ե Բ Կ Ն

ԲԱԼԻԱՐԱՆ

Դին 8 զրուշ

Կեղրոնատեղին է Սաղաեան Տպարան

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼԽՈՅ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 զրուց. Վեցամսեայ 25 զրուց:
ԳԱՐԱՅԱՌԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 զրուց. Վեցամսեայ 27 զրուց:
ԱՐՑԱԽՈՎՀԱՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար զիմնլ մի՛ միայն՝

ՀԱԳԻԿ ՂՅՆ-ՀՅ

ՃՐԱԿԱԿԱՆ ՎՈՐՇՈՆԼԻ ԽԱՆԴԵ ՆՈՄՐՈ 7

Շ Ա. Բ. Ա. Թ. Ա. Թ. Ե. Բ. Թ. «Ծ Ա. Գ. Ի. Կ.

Կ. Պոլիս, Հայաթիա, Գուրշառնուու խան, Թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.



ՔԱԼՈՏՐԵՄԻՆԻ

ՔԱԼԵՄԸ

ԵՒ

ԲՈՒՏՈՒՆ

— — — — —

Բարիզի բժշկական կանոնական վկայեալ քիմիագետ Ա. Ֆ. Ա. Ժ. Է. կազմէ կողմէ պատրաստուած:

Քայլաբէմինի բաւառն և քոէմը մեծ համբաւ կր վայերեն իրենց հաճելի յատկութիւններուն համար Առանց վերապահութեան կարելի է բակ թէ առնք այս կարդի պատրաստութեանց ասենէն գերազանցնեն: Քայլաբէմինի քոէմը ամէն տեսակ օճառէ առելի լաւ կր մաքրէ մորթր: Երբ ամէն օր գործածուի գեղեցկութիւն, թարմութիւն և առուգութիւն կ'ընծայէ արտաքին երեւոյթին: Իսկ քայլաբէմինի բուառան ալ այս զեղեցիկ արդիւնքները կը լրացնէ, ճերմկցնելով դէմքը բնական կերպով մր:

Այս աննման քոէմը և բուառան կր ծախուի թերա, Պօն Առաջէ, Կայաթա, թիւնէլի փողոց Մ. Հիսարի, Սթանպօլ Ելուի Ճանի, Մ. Քլէտնթէս Հաճօքուլոի եւ Մահմատ Բաշա, Մ. Բասմարի Արմայիլիտիլ վաճառատունները:

ՐԱՊԵՐԴ ԳՈԼԵՃ

Վարժարանի յառաջիկայ տարեցրջանը կը սկսի 28/10 Սեպտեմբերի օր : Կարգադրութիւններ եղած են վ աճառականական ուսումնական դաշտուած կատա ելութեամբ աւանդիրու համար : Վարժարանի մասնակտուու բժիշկը՝ ուսուողներու առողջութեան, մայմանական մարզերուն և խաղերուն, բնչչեա նաև վարժարանի բնդի անուր առողջապահական վիճակին վրայ կը հանէ : Մարմնամարզի նոր եւ գեղեցիկ մասնաւոր չէնք մը կառացած ած է նորոգապես, իր մէջ ունենալով մարմնամուզի ամէն անսպակ գործիքներ, վիրջին զրութեանց համաձանն երեք տորբէ ի մեր բացուած է նաև փ քո չենք ուսունական աշակերտութիւններու 10 տարեկան աշակերտներ : 3-8

ՀԱՅՈՒՅԵԱՑ ՎԱՐԺԱՐԱՆ

Ա. Տ. Ա. Բ. Ա. Զ. Ա. Բ.

Այս վարժարանը, զօր կը վարեն ինն անդամներէ բազկացած Խնամակարգութիւն մը, և բնիկ ու Ամերիկացի 11 տառացիներէ կազ նուած ձեռննաս ուսուցական խումբ մը, Քիմիական դաստիարակութիւն, մը կուտաւ բոլոր իրեն զիմոզ հայ ազջիկներուն : Վաւանդուին բնական, խմանափական, չափական և այլ զիտութիւններ, Մամնաւոր ուժ կը տրուի համերէն, և անգր լիզուներուն կ'ոս ուսցուին նաև թուրքերէն և Փրանսերէն լիզուններու Վարժարատիրն երկու ընդառակ ակ եւ օգուէտ չենքեր, ինչպէս նաև խնամակարգութիւնն երկու բժիշկ անդամները մեծապէս կ'ապահովեն աշակերտութիւններուն առողջութիւննը Անատոլուի Երկաթուղին, որուն մէկ մասնագիծը մինչեւ քաղաքա կ'երկարի, ճամբորուզութիւնը նր խիստ զիւրին եւ համելի կ'ընծաւէ : Գիշերօթիկներու առքեթշակն է : Ա ուն. ուկի, զօր երկու մասնավճ սրով պէտք է հասուցանել : Դ ոչնինի զասի համար 5 կամ 3 ուկի կը պահանջուի, զասութեան թիւնին համեմատ երգեհոնի զասի համար 2½ ուկի կը պահանջուի Վարժարանին ին. տարեցրջանը կը սկսի Մ. պտ. 12 (Ն. Տ.) : Իշտ իրեկունք Վարժարանին նոր յայտազիրն ուզգուերուն ձօք կը զբուի :

Ա. Ելի տեղեկութեանց համար զիմել Մր. Բ. Թի, Պայտպր Հանու, Ա. Պայտի, Կառ գույ Տաքզ. Ա. Էֆ. Գալալէնանի, Առենացիութիւնն եւ Վարժարանի մեջաւութեան, Առարագար:

3-12

Կ Օ Շ Ի Կ Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ն

Տ. Հ. ԲՈԼԱՔ ԵՒ ԸՆԿ.

Հ Ա Մ Ն Ա Կ Ա Ծ 1860 թ

Գրեթէ կէս զարէ ի մեր համարութեան վատահութիւնը գրաւած կօշմիկի եւրոպական աւու մեծ գործարանը՝ որու զիմոււոր մթերանոցն է :

ՄիԱՄԱՅՆ ԲԵՐԱ, ՄԵԾ ՓՈՂՈՑ Թիի 401

Կը հայթամթէ արանց, Կանանց և տղայոց յատուկ զանազան տեսակ հօշիկներ օրուք իրենց չիքութեամբ և տոկունութեամբ կը զերազաւցեն միւս նմանորինակ վաճառատանց ապրանքները :

Աւզամ մը զիմել բաւական է զոհ մնալու համար : 18-50







